

# ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՅՈՐ ՇՆՇԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Բ Ե Թ Ղ Ե Հ Է Մ Ի Ս Ս Ի Բ Բ Ա Ց Ր Ե Ն

ՀԱՅՈՒՅՈՒՆ - ԵՐԵՎԱՆ

Ժ Ո Ղ Ո Վ Ո Ւ Ր Դ Հ Ա Ց Ո Ց

ՈՐ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՐՈՍ ԱՇԽԱԲՈՀԻ

ՄԱՐՄԱՐԱՍՄԱԳ ՃԱՐԱՐ ՃԱՐԱՋՈՂԻ

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան այս խորհրդաւոր գիշերուան մէջ,  
նորէն կը լեցուինք սիրոյ, Յոյսի և ուժի յաւերժական ժայթ քով,  
որովհետև Աստուածայայտնութեան խորհուրդը թեաւոր վերել-  
քով մը կը հանէ զմեզ երկրէն երկինք, հանդիսատես ընելու մարմ-  
նով երկցող Աստուծոյ գօրութեան:

Ունայն արտայայտութիւն մը չէ «այսօր երկիրս երկինք եղեն»  
բացայայտութիւնը, զոր սրբազն երգը կ'արձագանգէ ամէն տարի  
մեր Տիրոջ Ծննդեան առիթով։ Մարդուն կեանքը շնորհիւ այդ  
Յայտնութեան՝ նոր նշանակութիւն կ'ստանար։

Ծնունդը սրտառուչ և գեղեցիկ դրուագ մը չէ միայն, մին ա-  
նոնցմէ՝ որոնք յանախ յուզիչ և մեծ յիշատակներով կը հարստա-  
ցնեն կեանքը, այլ սկիզբը նոր կարգի մը՝ մարդկային պատմու-  
թեան մէջ։ Մարդ կրնայ մնալ նոյն կաւէ կանթեղը, հողազանգր-  
ւած իրականութեամբ, թշուառութեամբ և վշտով առլի, բայց յոյ-  
սին բերկրանենքը յաւետ շողափայլ։

Յիսուսի ծնունդը մարդուն և Աստուծոյ երջանիկ հանդիպման  
տօնն է, ոսկի օղակը երկնիքի և երկրի։ Մանուկը որ կու գար իրեն  
իրրի օրօրոց ընտրելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն  
էր, աշխարհը տաքցնող հոգին, որ կը բանար երկնիքին սիրտը և  
մարդուն արգանդը, սիանչելի և նոր խորհուրդով մը։

Աշխարհը պէտք ունիէր այս գիշեր մարմին առնող այդ Սուրբ  
Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կաւը, պղտոր և գունատ  
մեր խորհուրդներուն պարզմելու ստեղծումի հրաշքը։ Հոգին որ  
չի գար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յաւերժական ժայթ քն  
բխումն է լոյսի և սիրոյ, որ մեզի կը բերէ հաւատիքը թէ մար-  
դուն տրուած է այլիս իր կեանքը այլակերպելու, պայծառակեր-  
պելու աստուածայինին մէջ, և զայն տանելու յաւերժին։

Գիտեմ թէ դուն կը հաւատաս, հաւատացած ես միշտ, ժողո-  
վուրդ Հայոց, արդարութեան, սիրոյ, խաղաղութեան և անոնց

փրկարար և անկորնչելի փառքին: Քու պատմութիւնը արհազեղ և հսկայամարտ ֆերուածն է այդ խոյանքին: Դարեր շարունակ արին և երազ իրք սրտայոյգ պատգամներ շողացին վառ ի վառ քու զաւակներուդ ողբերգութեան վրայ, բայց դուն կրցար պահել քու հաւատքդ, որովհետև գիտցար հաւատալ Բերդեհեմի խորհուրդին և ամէն տարի մանկացեալ Աստուծոյ հետ կրցար մայրացնել քու հոգիդ:

Խ'նչ փոյք զառանցամիքը մարդերու, շառաչիւնը կործանումներու, պաշտամունիքը ուժին և մամոնային: Մենք կը հաւատանք որ իր տիեզերական սէրը, ցանուած մարդոց հոգիներուն մէջ, կ'անի և կը մեծնայ ամէն օր, ըլլալու հսկայ ծառը եղբայրութեան, իր հովանին ներքե առնելու ամրող մարդկութիւնը՝ համաձայն իր պատգամին:

Խաղաղութեան իդաերու և ռազմաշունչ կիրքի խառնուրդ մըն է կեանիքը, և ատոր համար քերես գեղեցիկ: Բարիին ու չարին հակամարտութեան հանդէսն է անիկա, ուր արդարութիւնը իր ուժը կը փորձէ ամէն քայլափոխին, հակառակ իր առջև ցցուող արգելքերուն:

Այս ըմբռնումին առջևն է որ կ'աղուորնայ կռիւին զաղափարը, սուանց աղարտելու խաղաղութեան սրբութիւնը: Սակայն ատոր համար կարևոր է որ մարդիկ կարենան հոգեկան ոլորտի մը մէջ փոխադրել զայն, բարոյական պայքարի մը վերածելով պատերազմի կիրքը: Առավեսդին բացատրութեամբ «քարւոք պատերազմ»ի ծրագիրն է որ պէտք է իրազործուի հոն ամէն վայրկեան: Յամբ բայց ամուր զնացեով մարդկութիւնը դէպի անարին պատերազմ, այսինքն կենդանի խաղաղութեան կ'երթայ, ցից ու դերբուկ նամբաներով:

Ժողովուրդ Հայոց որ ի սփիւռս աշխարհի. նուիրական այս զիշերով, կեցած նորէն Սուրբ Ծննդեան վեհավայրին մէջ, ժեզի կը փոխանցեմ աւետիսը, որուն հաւատքը բան դարերէ ի վեր կը լեցին և կը զօրացնէ մեր քրիստոնէական կեանիքը: Աւետիսը, զոր օր մը հովիւներ և հրեշտակներ տուին աշխարհին, տակաւին կ'արձագանգէ կարծես այս սրբազն Այրին խորը: Զայն ժեզի կը փոխանցեմ նոյնութեամբ իրք Տիրոջ արիւնով քարախուած նշխարը: Ս'ո և պահէ իրք սպեղանի քաղցրութեան և պատգամ մխիթարութեան բովանդակ կեանիքիդ համար: Շարունակէ՝ հաւատալ յաւերժին, Յիսուսի ծննդեան և մարդուն աստուածացումին, և մայրացուր հոգիդ այս գիշերուան մեծ խորհուրդով, նման քու պապերուդ՝ որոնիք դարեր շարունակ կաւէն և հողէն վարդեր հանեցին, գեղումի քերելով գիշերները և բանալով դուռները երկնելին, իշեցնելով Աստուծոյ Որդին իրենց սիրտերուն մէջ և մսուրի գաղջընտանութեան:

**Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, մեզ և ձեզ մէծ աւետիք:**